

ՊԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ի ՄԷՋ ԵՐԿՈՒՅ ԱԶԳԱՅ

Ռ Ո Ւ Ս Ա Ց Ե Ի Հ Ա Յ Ո Ց

Յօդուած Ա. Նախքան զամենայն հաստատել զսէր եւ զմիաբանութիւնն ի մէջ երկուց ազգաց՝ ըստ այնմ « դուք ամենեւին եղբարք էք, որք ի մէջ իւրեանց շունիցին ամենեւին խտրութիւն օրինաց ո՛չ Ռուսաց առ հաւատս եւ յեկեղեցիս մեր, եւ ո՛չ մեր առ նոսա զի ի Բրիտոսոս ոչ այլ ինչ է եթէ ոչ հաւատ սիրով յաջորդեալ (Գաղատացոց Դ դուռի 6 համար), այլ համարիլ զմիմեանս միոյ եւ նոյնոյ հաւատոյ եւ եկեղեցւոյ ծնունդ հիմնեալ ի վերայ փրկչական բանի թէ « այսու ծանիրցեն զձեզ թէ իմ աշակերտ էք, թէ զմիմեանս սիրեցէք »: Վասնորոյ եւ համարձակեալ եւ մուտ առնել յեկեղեցիս իրերաց, որպէս զի մի՛ մնացէ նրւթ խռովութեան վասն զի միապէս դաւանեմք զպաշտելի Սուրբ Երրորդութիւն եւ մարդեղութիւն բանին Աստուծոյ՝ Աստուած եւ մարդ կատարեալ, եւ վասն մեր չարչարեալ, զոր ի Հաւատամքի պաշտի եւ ի նոցանի, եւ ի մէնջ, որ հիմն քրիստոնէական աշխարհն ի վերայ կարծեցեալ դատողութեան մարդկան:

Բ. Զհետեալս յիւրաքանչիւր ազգացս շնորհալիցու ի հաղորդութիւն իր զպղտորիչս եւ զխռովարարս սիրոյ եւ խաղաղութեան:

Գ. Ի հաւատացեալ ոմանց ասեկաց եւ հեթանոսոց որ ազգի կրօն կամիցին ըմբռնել՝ նա նովա մկրտել, դարց գալթակողութեան արգելման լիցին ըստ հաճոյից նոցա որպէս մի եւ նոյն քրիստոնէական օրինաց պաշտօնէի:

Դ. Կազակցութիւն երկուց թագաւորութեանց մեծ դաշամբ յաւիտենակաւ:

Ե. Լինիցին ի Հայաստան չափաւոր զօրք Ռուսաց Երանալաւ միով յազցին պահպանութիւն եւ երկիր զի այլ թագաւորաց՝ Պարսից եւ Օսմանցւոց, եւ ի ժառանգաց թագաւորութեան միմն զնիցի ի դրուես կայսեր:

Զ. Հպարտութիւն մեր այնպէս եզիցի որպէս ինիւր հրահմն Յունաց եւ Պարսից տալով ի յարքունիս հարկացն եւ ի հանրաց ոսկոյ եւ արծաթոյ, եւ ի ժամանակի պոտերազմի յօղնութիւն միմեանց հասանն որքան եւ հարկն պահանջեսցի:

Է. Մինչ ամենողորմած եւ օգոստօփառ կայսերուհին կամի օգնութիւն առնել տարաբախտ աշխարհի մերոյ եւ կործանեալ թագն նորոգել, ընտրութիւն թագաւորին մերոյ կախեալ ինիցի ի կամաց նորա միայն, եթէ յազգէ մերմէ եւ եթէ դրան իւրոյ հաւատարմաց:

Ը. Որ ոք թագաւոր կացուցի ինիցի հայոց օրինօք եւ ի վաղար-

շարատ թաղաւորական քաղաքն ի սուրբ էջմիածին օծանիցի արպէս նախնի թաղաւորքն մեր :

Թ . ՁԹաղաւորական քաղաքն պարտաստեալ 'ի վաղայնայնա կամ մ յինն թաղաւորական քաղաքն կամ յայլ պատշաճաւոր անդի յՍյրարատ պատրի :

Ժ . Սահմանեալ կաւայերն (Ա) (օրոն նշանի լինել ասպան յոյժի , եւ լինան երեք դոյն կարմիր , կանաչ եւ կապոյտ ըստ դաւնոյն ապեղածն օք զկնի ջրհեղեղին տուաւ Ասատած յոյժի ի նշան հաշտութեան :

ԺԱ . Եթէ հաստատուցի եւ այլ կաւայեր լինիցի յանուծ Ա . Լուսաւորչին օրան պատկեր նորա եւ արպէս հաճոյ լինիցի :

ԺԲ . Հաստատուցի եւ տառջին նշան մեր Դաստառա՛քի Քրիստոսիք զբ եւ տաքեաց առ Արքայ թաղաւորն մեր , ասցի այն յաղթանակու զայն միայն կարմիր լինաի :

ԺԳ . Սարմարեցի կնիք թաղաւորական ըստ բովորութեան առաջնայ թաղաւորացն մերոց Արշակունեաց արծիւն միտպիտի , որ նախքան 'զքրիստոնէութիւնն' դառն ի ժամանակի քրիստոնէութեան եւ երկու առ սիւծն ի Փոքր Հայաստան եւ նոքօք զարշարեացին հանդերձ թաղաւորաց մերոց գրօշակքն եւ դրամքն :

ԺԴ . Յազգէ առաջնոյ նախարարացն մերոց եւ իշխանաց յայտնեացի որ որքան հայրենիք ունեցեալ իցէ , որ վիշտութեամբ հաստատուցէ վերադարձուցեալ եզիցի առ նա եւ պատիւ հախապահութեան աղգին պահպանուցի :

ԺԵ . Ի նորոգել իշխանութեան մերոյ մի' լինիցին ծառայք իշխանաց (սարուկք) սրք կարիցեն զմի մի վաճառել ի նոցանէ , այլ լինիցին այնպէս որպէս յառաջ հղեալ են ի ժամանակս թաղաւորաց մերոց եւ Սահմանոց եւ Պարոյց . որք թաղաւորին են միայն ծառայք , եւ երբ թաղաւորն կամիցի Եւրօք իշխանի շնորհ ինչ ասնել զգրի զ ինչ 'մնակչան շնորհացէ նմա , քայց շնորհընկալ իշխանն կարող է զգրել ընդ բնակչաց ի միասին ծախել , եւ ոչ թէ բնակիչսն , այլ գրեցն ընդ մէքոյն այսինքն ընդ հողոյն եւ ջրոյն , զոր գործին մարդիկք Եւրոյք յորժամ անիցին մեզ զկնի անկման 'Թաղաւորութեան Արշակունեաց' կամեցան զմեզ անփական ծառայ իշխանաց իւրեանց առնել . առտի ապք մեր ոչ հաճեցաւ առ նոսա , այլ մտին ընդ իշխանութեամբ Բաղդաստու խալֆային զի ազատ մնացեն :

(1) կաւայեր կամ օրան է անուեն տա հասարակ թաղաւորական նշանի 'ի լեզու Ռուսաց . որով պատկեն թաղաւորք զգորականս 'ի յաղթանակի :

ԺՁ. Յաղագս վաճառականութեան սանձանեցի օրէնք 'ի մէջ երկուց թագաւորացս եւ յատկացուցի մաքս ի րաքանչիւր վաճառելի իրաց եւ տացի մեզ նաւահանգիստն ի կասպիական ծովուն :

ԺԷ. Փախուցեալ զինուորաց եւ հպատակաց սանձանել օրէնք , եւ վասըն որպիսաբար ընդունելոյ եւ Ռուսաց իշխանս , զպնխիս եւ զպատուաւոր անձինս ազգի մերում :

ԺԸ Ընտրութիւն Հայրապետին մերոյ լինիցի առաջարկութեամբ թագաւորին մերոյ , որպէս յայնմ ընտրի 'ի բոլոր ազգէն (1) , Որովհետեւ պայծառափայլ Գրիգոր Ալէքսանդրիչ Պատեմկինն է յատուկ խնամակալ ազգի մերում , որ ըստ հաճութեան ամենողորմած կայսերուհւոյն է կառավարիչ գործոյս յայմիկ . եւ ազգի մերում յատուկ խնամակալ եւ բարեբար , զոր ինչ նա տնօրինեացէ , զի շնորհ ողորմութեան մարդասէր կայսերուհւոյն , նորին միջնորդութեամբ յառաջանայ որպէս յախոտոյ Աստուածութեան 'ի հրեշտակաց առ մարդիկ :

Ջայս գրեցաւ 'ի կողմանէ Հայոց եւ 'ի ձեռն Յովսէփ արքեպիսկոպոսի մատուցաւ կայսերուհւոյն . յիշատակի 'ի մերում անձանօթ նամակի , թէ Գրիգոր Ալէքսանդրիչ Պատեմկինն ջանայր ըստ ամենայնի 'ի գլուխ տանել զայս գործ , եւ յորոյրէր միշտ զկայսերուհին գինքն կացուցանել թագաւոր 'ի վերայ Հայոց . յաղագս որոյ հրամանաւ կայսերուհւոյն 'ի կողմանէ Ռուսաց գրեցաւ առ այս Իշանադիր համաձայն գրութեանց զաշանց Հայոց օրինակ զայս :

Յօդուած ԻԿ. Նախարարութիւն Հայաստանեայց լիցի հրովարտակալ 'ի տանէ Հայոց ըստ օրինացն Հայաստանեայց :

Բ. Նախարարքն Հայոց լիցի 'ի բուն ազգէն եւ 'ի ժառանգութենէ Հայոց եւ գաւառութեան Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ :

Գ. Ի զօրաց կայսերութեան Ռուսաց 2000 ձիաորք , 2000 հեակակալք եւ 2000 ումբաձիգք (թնդանօղածիգ) ըստ կարգի պետօք թօփանայիւք , ճէպխանիւք եւ կերակրովք , եւ այլ ամենայն հարկաւ որ գործովք պիտոյիւք , քսան ամ ժամանակօք կայսերական ծախիւք կալով մնացեն յերեսս երկրին Հայաստանեայց վասն պահպանութեան երկրին եւ ազգին Հայոց :

Դ. Ամենայն ամրոցք եւ պատրաստութիւնք զինուոց լինիցին ի ներքոյ հրամանի սպարապետին Ռուսաց , մինչեւ ելանել նոցա ի Հայաստան աշխարհէ :

Ե. Ի տանէն Հայոց հատուցումն լինի կայսերութեան վասն ծախօց 6000 զինւորաց եւ պետաց Ռուսաց իւրաքանչիւր տարւոյ 60000 թուման , յորոց 30000 լիցի ոսկի եւ արծաթ իսկ մնացեալ 30000 հաց եւ գինի :

Ջ. Վերոյիշեալ 6000 զօրքն Ռուսաց անդրէն առ կայսերութիւն իւր-

(1) Թուի թէ ի սմանէ առեալ է զկանոնն , զոր վասն ընտրութեան կաթողիկոսի գրեալ է 'ի բարձրագոյն կարգադրութեան որ լուսաստրութեան Հայոց եկեղեցւոյ կայսրն Ռուսաց ի 11 մարտի 1836 ամի :

եանց աշարիսի կերպիւ . 2000 զօրքն յետ տասն տմաց, 20)՝ հնգեաստու- ներորդ ասարին եւ 2000 քսաներորդ ասարին . եւ իւրաքանչիւր ի վերո- յիշեալ մամանայաց ելանողքն լիցին չափաւորութեամբ իւրաքանչիւր պաշտօնի զինուորաց , եւ նմանապէս պակասեցի ի ասնէն Հայոց հա- տուցումն վասն ծախուց նոցին իւրաքանչիւր ելանողաց 2)՝ 200 զօրաց 20000 թուամն ասրեկան :

Է . Ի յրանայ քսան ամի վերոյիշեալ հատուցումն ի ասնէն Հայոց մեծ ի կայսերութեան , եթէ զբոլորն ոչ լինիցի արարեալ , որ ինչ լինի մեայեալն , այն պարտք լիցի անմխտի ի վերայ տան Հայոց : Զի հա- տուացէ դանձարանի կայսեր տասն եւ վեց տարի ժամանակաւ իւրաքան- չիւր տարոյն այն պարտք ի տասն բամնէն մէկն ատանց չահի :

Ը . Ի ասնէն Հայոց իւրաքանչիւր ասարոյ մի անգամ ընծայեցուցե- եալ լինի կասյեր Ռուսաց եւ ի նշան հնազանդութեան քսան մըսզալ զուս սոկի , երեք ձի , եւ վեց խոյ :

Թ . Տուին Հայոց ծանիցէ զկայսերութին Ռուսաց զիւր ազատիչ ի գերութենէ կալով մնացէ բարեկամ ընդ բարեկամս , եւ թշնամի ընդ թշնամիս կայսեր եւ մեծ կայսեր սիրեաց զբարեկամս եւ ատուցէ զթրչ- նամիս Հայոց :

Ժ . Եթէ հրաման ի կայսերութեան ելանէ ընդունիլ ի ասնէն Հա- յոց զզինուորատունն Հայոց պարտական լիցի տալ մինչեւ ց(0)00 զօրս եւ մի եւ նոյն կերպիւ ատանայ զծախս նոցա ի կայսերութին ի Հայոց զի- տարզ ի վերն ի հինգերորդ պայմանին գրեալ է :

ԺԱ . Ամենայն ոք թէ կարգաւոր եւ թէ զինուոր որ ընդ հուանու- թեամբ կայսեր է պատուաւոր լիցի ի մէջ աշխարհի եւ ազգին Հայոց , սոյնպէս զկարգաւորս եւ զզինուորս , որ յազգէն Հայոց լիցի պատուելի ի մէջ ազգին Ռուսաց որպէս գազլս իւրեանց :

ԺԲ . Զկերպ աստուածպաշտութեան Ռուսաց սրտուհային Հայք եւ Հայք պաշահացեն զամենայն ըստ սովորութեան իւրեանց յեկեղեցւոջ . եւ զնոյն պատուեցին Ռուսք :

ԺԳ . Ընդարձակապէս մտցեն եւ ելցեն ամենայն արեհատուորք եւ վտճատականք յաշխարհ Ռուսաց , որ եւ իցէ ամենայն ձեռագործք աշ- խարհին Հայոց հատուցանելով զհարկն , զմարտն եւ ըստ սովորութեան եւ կերպի կառավարութեան ազգին Հայոց , նմանապէս եւ Հայք մտցեն եւ ելցեն աներկիւղ եւ անկասկած յաշխարհն Ռուսաց , եւ ինչ եւ իցէ ձեռագործք հատուցանելով զհարկն զմարտն . եւ ըստ սովորութեանն եւ կերպի կառավարութեան ազգին Ռուսաց :

ԺԴ . Վրէական մեղապարտք , փախտականք , եթէ ի Ռուսաց յաշ- խարհն Հայոց եւ Հայոց յաշխարհն Ռուսաց ընկալնուն պահպանութիւն միայն կենաց , բայց զրկեալքն ի պատուոյ եւ յոր ինչ պաշտօնէ իցէ , կամ փախտական եթէ լինիքի պարտաւոր ոսկոյն եւ արծաթոյ , եւ եթէ

Հայոց , պարտ է նմա դատի ըստ օրինոց աշխարհին , յորում գասնիցի անձն նորա . եւ փոխտականն իցէ եկեղեցական պարտ իցէ զարձուցանել զնա առ առաջնորդն իւր :

ԺԵ . Տուեն Հայոց կառավարեսցէ զազգ իւր եւ զաշխարհն ըստ օրինի Հայոց եւ զոր ինչ աւելին յայնմանէ դիպուած նւ կառավարեսցին ի հաստատութեան նոյնոյ օրինաց :

ԺԶ . Կայսերութիւն Ռուսաց ծանխցէ զտունն Հայոց իրրեւ զթագաւոր Հայաստանեայց , եւ որոց զգեսպանն մեծ , քերան Հայոց , որ նըստիցի ի Պետերբուրգ :

ԺԷ . Որովհետեւ երկրակցութիւնք եւ արգարանութիւնք Հայոց , Աղուանից եւ Վրաց , ի հնոյ ժամանակէ իրրեւ զմի են , որ եւ այժմոյս սերելի են միմեանց , վասն որոյ ի հարկաւոր ժամանակի տալ զ Հայոց 6000 զօրք Ռուսաց , ունիցին եւս արատութիւն օգնական լինելոյ Աղուանից եւ Վրաց որքան կարող լինիցին :

ԺԸ . Վասն հատուցումն լինելոյ զտարեկան ծախուց 6000 զօրաց կայսեր զբաւ լիցի չորսն ի տասն մասնէ բոլոր եկամտից Հայաստան աշխարհին , այսպէս տասնէն զչորս մասն Հայրապետին Հայոց վասն ծախուց կրօնաւորաց , տնտեսաց , արքատաց եւ շորոգութեան վանօրէից եւ այլոց պիտոյից . իսկ մասն գանձարանին ընդհանուր տան Հայոց :

ԺԹ . Հատուցմունք որ ի վերայ պարտին լինիլ ի չորս եղանակս տարւոյն այսինքն նախ ի մարտի 20րդ . յունիսի 20րդ . սեպտեմբերի 20րդ . եւ չորրորդ դեկտեմբերի 20 :

Ժ . Եթէ հանդիպեսցի ինչ սխալանք , յանդիմանութիւնք ՚ի մէջ երկուց ազգաց տէրութեանց Ռուսաց եւ Հայոց , առ որս խոռվութիւնք քակեալ , պարտ լիցի երկուց կողմանց զգանգատս եւ զպատասխանիս իւրեանց ընծայել առ ՚ի սպաս ամենայն փառաց արժանի կայսերն Հռոմովայ այսինքն Գերմանիոյ , եւ ՚ի վերայ որոց ՚ի նմանէ լեալ վճիռն լիցի երկուց կողմանց արդարութեանն . արդ եթէ հաճոյ թուեսցի կամաց Հայրապետին եւ իշխանաց եւ տանուտէրանց Հայոց յայսմանէ տրպեցի 200 հատ յամի տեառն 1779 :

Թարգմանեալ Դաշանց բանս ի դաշանց մատենէ Ռուսաց 1786 ամի ՚ի Պետերբուրգ Եղիազար Շամիրեան նոր Զուգայեցի :

11 Յուլիս 1876 (քերես 1786) ժամ 6 .

